

**ՊԱՆԵՍՏԻՆԱԳՐԱԿԱՆ**

**ԱՔԱԱԲԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՄԱՐԻԱՆ**

**Բ. — ԻՍՐԱԵՆԻ ԳԱՂԱՍՏԱՆՔԻ ԳՐԱՆՈՒԹՅՈՒՆԸ  
ՕՒՅԱՍԱՐ ԺԱՄԱՆԱԿ**

Հին Աւստի մէջ (Պ. Թագ. ԻԱ. 1-29) Նարովթի այգիին պատմութիւնը կը մնայ մշտական շիշատակ մը, սերտօրէն կապուած Սամարիոյ արքայական պալատի շինութեան հետ: Աքաար ուզելով ընդարձակել Աւրիի կառուցած պալատը, խորհեցաւ գնել շրջակայքի քանի մը արտերն ու այգիները, ինչպէս կը պատահէ մինչև այսօր: Ահա համառօտ պատմութիւնը. — «Նարովթ Իսրայէլացին այգի մը ունէր Յեզրայէլի մէջ, որ թագաւորին պալատին մօտը կ'իյնար և անոր կալերուն սահմանակից: Աքաար փափաքեցաւ այդ այգիին փոխանակել և կամ գնել, բանջարանոցը ներու համար զայն: Բայց Նարովթ սեէ գնով չուզեց ձեռքէ հանել իր հայրերէն ժառանգած երկիրը: Աքաար այս մերժումէն չափազանց զգածուած ըլլալ ձեռացուց իր ամպարիշտ կիներ Յեզարէլ ջանաց մը խիթարել իր թագաւոր ամուսինը և գոհացում տալ անոր: Թագաւորին անունով հրովարտակ գրեց քաղաքի ձերերուն և ազատօրեհարներուն, որպէսզի դատապարտեն Նարովթը և քարկոծեն իրը հայհոյիչ: Մերերը՝ սորկութեամբ և անամօթբար, հնազանդելով թագաւորի հրամաններուն, պահեցողութիւն հրամայեցին, իր քառութիւն անմեղ մարդուն վերագրուած զըրպարութեանց: Ապա գասն երկու կիղձ վկաներ որոնք հրապարակու ամբաստանեցին Նարովթը, հայհոյած ըլլալուն համար Աստուծոյ և թագաւորին. ճիշտ ո՛րն ձեռով՝ որ Դանի ցեղէն Դաբիրի դուստր Աւլամիթը ուզեցին դատապարտել, միևնոյն անէձքի ամբաստանութեամբ և բոլոր ժողովուրդին կողմէ քարկոծմամբ մեռցնելով (Ղեւսական ԻԳ. 10-16), ու զա՛րձեայ ինչպէս որ Սոսիփանսը քարկոծեցին, Ասփսէսի օրէնքը փոխած ըլլալու, և Աստուծոյ և Աովսէսի հայհոյած ըլլալու ամբաստանութեամբ

(Գործք Առաքելոց՝ Զ. 8-15). Մահազմիւր անխուսափելի էր. Նարովթ քարկոծուեցաւ և Յեզարէլ իր ամուսնոյն հազորդեց Նարովթի մահը: Աքաար անտեղեակ չմնաց կատարուած դաւաղութեան, բայց փութաց տէր դառնալ ակնկալածը այգիին: Գործուած ոճիրը մեծ էր արդարև ու Յղիա մարգարէ Աստուծոյ պաշտօն ստացաւ գալիք պատիժը իմացնել Աքաարի: Յղիա հազորդեց անոր՝ որ իր պատիժ իր գործած մեղքին, ինքն ալ պիտի մեռնէր ու իր արու սերունդը ամբողջովին պիտի փրճանար, և թէ իր որդիներուն մարմինը քաղաքին մէջ չուներուն, և դաշտերու մէջ թռչուններուն կեր պիտի ըլլար և թէ չուները պիտի լիզէին իր և Յեզարէլի արիւնը: Այս անաւոր ազգարարութիւնը լսելէ յետոյ, Աքաար խոնարհեցաւ Տիրոջ առջև, զգեստները պատուեց, քուրձ հագաւ և պահք բռնեց: Աստուած, տեսնելով Աքաարի դարձի գալուն այս գործերը, որոնք իր սճիրին հրապարակային զգլուճը կը մատնանշէին, ազգարարել տուաւ որ իրեն համար սահմանուած պատիժները պիտի գործադրուէին իր մահէն յետոյ միայն, իր որդւոյն թագաւորութեանը օրով: Արդարև, երբ Աքաար ծանրապէս վիրաւորուեցաւ Ռամաթ Կազադի մէջ, զինքը փոխադրեցին իր սայլին վրայ ու մեռաւ ճամբու ընթացքին: Իր արիւնոտ սայլը լուացին Սամարիոյ աւազանին մէջ, չուները իր աբիւնը լիզեցին ու պոռնիկները լողցան աբիւնոտ աւազանին մէջ: Յէու, Աքաարի որդին ու երկրորդ յաջորդը, Յովրամի տեղ թագաւոր օժուած, նետով մը սպաննեց Յովրամը (Պ. Թագ. Թ. 21-26) և Յեզարէլը վար գլորեց Յեզրայէլի տանը տանիքէն: Եուները կերան թագուհիին դիակը, որմէ գանկոսկրը միայն գտնուեցաւ ինչպէս նաև բարձի օսկորներն ու ձեռքերու արի օսկորները: Յէու ապա սուրէ անցունել տուաւ Աքաարի եօթանասուն որդիները ու ջնջեց ինչ որ մնացած էր արքայական տանը մէջ, իրը պատիժ բոլոր այն չարիքներուն ու ոճիրներուն՝ զորո Աքաար գործած էր, մասնաւորապէս իր փոխվրէժ Նարովթի սպանութեան: Աստուածային այս արդար պատիժով կը յարգուէր մարդկային կեանքը ու կը պաշտպանուէր մարդուն ստացուած քըս:

Այս պատմութեամբ մէջ գիտելու արժանի պարագայ մըն է կեզձ վկաներու կատարած ստորին ու անարգ դերը: Նոյն ձևով էր որ Ախուս կեզձ վկաներով պիտի գտնուէր ու գահիճներուն ձեռքը պիտի յանձնուէր: Վերահասուարով Աքաարի, աս վերահաս վրէժէն անաջ, քոյրորդին ընդարձակեց այս առաջին պաշտոնը. արքունի ճարտարագետները այս նոր շինութեան համար գործածեցին սպիտակ կրաքարի գեղեցիկ ու մեծկակ կտորներ, ինչպէս որ կը տեսնենք Ա. Թագաւորութեանց նկարազրուածքին մէջ. «... և սուսն վիղակրեայ զոր շինեաց» (Իէ. 39): Տարակոյս չկայ որ «փղոսկրեայ տուն» քաղաքութիւնը յատկանշական ձև մըն է միայն, ցոյց տալու համար որ պաշտօնի համար գործածուած էին սպիտակ քարեր, որոնք շատ հաւանական է որ մասնաւոր խողերով կը յըղուէին, ինչպէս կ'ընեն դեռ այսօր Հալէպի մեծ ու ճոխ սպարանքներու շինութեանց մէջ, փղոսկրի կատարելագոյն ու փայլ տալու համար տեղական ազնիւ և մարմարիտէ աւելի յարգի քարերուն: Միւս կողմէ՛ ո՛չ մէկ տարակոյս սակայն՝ որ Աքաարի պաշտօնի ներքին յարդարանքն ու կահերուն մեծագոյն մասը փղոսկրով պաշտած էր, գլխաւորաբար գահոյից սրահը, ուր տեղի կ'ունենային օրաշտօնական ընդունելութիւնները: Պաշտ մը, վերջապէս, որ դուրսէն ու ներսէն կարելի է ըսել որ ամբողջովին «փղոսկրեայ» էր: Նոյն ձևի ակնարկութիւն մըն ալ կայ Անուլտի մէջ (Գ. 15). «... և ապականեցին ապաւրանքն փղոսկրեայ, և բազում այլ ապաւրանք անկցին, ասէ՛ Տէր»: Կ'ենթադրուի նոյնպէս որ փղոսկրի տեղ յաճախ երեսուր կը գործածուէր, իբր արքունի կարսիմեբու շինութեան յարմարագոյն փայտ (ébène, հապէնիմ): Դա՛րձեալ Անուլտէն գիտենք (Զ. 4) որ Դամասկոսի Թագաւորը «փղոսկրէ» անկողին մը անէր. «Որ ննջէք ի գահոյս փղոսկրեայ, և փափկանայք յանկողինս ձեր...»: Բացի իր անկողնէն, Դամասկոսի Թագաւորը համակ փղոսկրէ գահ մը ունէր զոր Ասատունիւրարի Գ. պիտի յափշտակէր: Աքաարի ժամանակ փղոսկրը շատ հաշարակ նիւթ մըն էր և կը գործածուէր շատ մը առարկաներու շինութեան, ինչպէս արդուզարդի տուփեր, կնիք, հայելիի կո-

թեր, գահեր, մահճակալներ և այլ կարասիներ գարդարելու, խաչածէ և ուղղածիգ ձողեր շինելու, ինչպէս նաև ծածկելու համար պաշտաներու ներքին սրահներու պատերը: «Հանգիտի տեղւոյն զրանդինները, բարաւորը և սեմը փղոսկրով ազուցի» կ'ըսէ՛ Նարուգոգոնստը: Յայտնի է որ Աքաարի փղոսկրով ծածկուած տունը նոյն կերպով զարդարուած էր: Վերջերս, Հիւս. Սուրիոյ Արսւան Թաշին (Եփրատի ձախ ավազանքը) պեղումներէն գտնուեցաւ ասորեստանեան արձանագրութիւն մը, որ ցանկ մըն է արքունի այն տուրքերուն՝ զորս Ատար-Նարարի Գ. կը գանձէր Դամասկոսի Թագաւորէն: Սոյն ցանկին մէջ կ'երևան փղոսկրէ մահիճներ, տախտակներ և աթոռակներ, բոլորն ալ ծածկուած ոսկիի խաւով և ընդելուզուած թանկագին քարերով և կամ ուրիշ գունաւոր նիւթերով: Մամարիոյ փղոսկրեայ գործուածներու արուեստը շատ աւելի նրբութեամբ կը ներկայանայ, ազուցման և գունաւորման տեսակետով՝ քան Ասորեստանի արուեստը: Յայտնի է որ Մամարիոյ արուեստը գտնուած է եգիպտականի ազդեցութեան տակ, որուն նշանաւոր նմոյշներ կը համարուին Հարպոքրատէս նստած անիարի (lotus) մը վրան, բազէի գլուխով Հօրիւսը, Իսիսի և Նեփտիւսի թեւաւոր գլուխներ, Ոսիրիսի զէմքը, մեհենագրութեանց խուճեր, փարաւոն՝ որ թշնամիները կը պատուհասէ, եգիպտական ոճով նստած թեւաւոր սփինքսներ և առիւծներ, անիարի ծաղկանց շղթաներ:

Ու անհաւատալի չեն բոլոր այս ճոխ զարդարանքները: Սողոմոն Թագաւոր ոսկիով դրուագուած փղոսկրեայ գահ մը ունէր. «Եւ արար արքայ (Սողոմոն) աթոռ վիղակրեայ մեծ, և պատեաց զնա ոսկեով փորձով» (Գ. Թագ. Ժ. 18): Աքաար շատ աւելի լայն դիւրութիւններ ունէր աւելի մեծ պերճանք մը տալու իր արքայական պաշտօնի, փղոսկրի վաճառականութեան գլխաւոր կեդրոնը հանդիսացող Տիւրոսէն հայթայթելով պէտք եղած քանակութեամբ փղոսկր. «... և զմեհեանս քո շինեցին ի փղոսկրեից, ապարանս անտառախիտս ի կղզեաց Բեոտիացոց» (Եգեկիէ՛ Իէ. 6): Եւ գա՛րձեալ՝ «որդիք Հոողացոց վաճառականք քո յաճախեցին ի կղզեաց զվա-

ճառս քո ժանեօք փլուսկրէիւք...» (ա՛նդ, 15): Եւ արդարեւ փղօսկրը, նոյն դարուն, Յառաջաւոր Ասորոյ մէջ ամենէն շատ փընտրուած նիւթն էր: Ենմբուտէն գտնուած գեղեցիկ փղօսկրները՝ որոնցմով գարդարուած էին պալատական արկղներ ու այլ կահեր, համեմատաբար գործն են նորագոյն դարու մը, թէեւ էն քոմիէն գտնուեցաւ փղօսկրեայ տղւփ մը որ գործն էր Թ. դարու (Ք. ա.): Այս տուփին վրայ յաջողապէս փորագրուած էին Սուրիացիներու և Փրինիկէցիներու գէմքեր, ինչպէս նաև Աքաաքի դարուն յատուկ սայլ մը: Աքաաքի նոյն այս պալատի բակին մէջ կատարուած պեղումներով երևան եկան փղօսկրեայ քզէզ (scarabée) մը, կանթ մը և առիւծի գլխու ձևով դաշոյնի յզկուած կոթ մը, բոլորն ալ փղօսկրէ:

Հարստութեան և պերճանքի նոյն այս դարուն, սովորութիւն էր նաև որ արքայական պալատը ձմրան յատուկ լաւ պատուարուած և ամէն կողմը խնամով պոցուած սրահ մը և ամրան տաք եղանակին համար ալ օգտուէն ուրիշ սրահ մը ունենար: Մինչև հիմա տակաւին, Երուսաղէմի մեծ ապարանքներն ու պատրիարքարանները ամրան և ձմրան յատուկ բնակութեան սրահներ ունին: Հին կապարանի մէջ, միայն Ամովսի մարգարէութիւնն է որ բնակութեան նման արամագրութիւն մը կը յիշատակէ, «Եւ խորտակեցից զապարանս թևաւորս ի վերայ ամարասուն ապարանիցն», ու այս՝ Յերոզոմով Բ. ի օրով: Այս դրութիւնը, ինչպէս տեսանք, ո՛չ միայն յատուկ էր ու շատ ընդհանրացած՝ բովանդակ Պաղեստինի մէջ, այլ մինչև հեռաւոր Հիթիթ կայսրութեան սահմաններուն մէջ, մինչև Զէնճիրլի, ուր Պարէէքուպ հիթիթ թագաւորը կը պարծենայ վերը նկարագրուած ձևով բարեփոխած ըլլալուն իր հայրերուն ապարանքը: Դիւրաւ կարելի է երևակայիլ ուրեմն որ Աքաաքի, Աքաաքի որդին և յաջորդը, ամառ եղանակին զով օդի մէջ նստելու և քնանալու փափաքով, վար ինկաւ իր հովոցէն ու մեռաւ. «Եւ անկաւ Աքաաքիա (Աքաաքիա) ի վանդակապատէ վերնատանն իւրոյ որ ի Սամարիա և խօթացաւ» (Ի. Թագ.՝ Ա. 1):

Յայտնի է Սաղմոսաց համարներէն որ, հաւանաբար Աքաաք թագաւորի օրով, ար-

քայական ճոխ կեանք մը կար Սամարիոյ մէջ: Իր ոսկեհիւսակ կառքին մէջ նստող թագաւորը մեզի կը ներկայանայ իբր եռանդուն պաշտպանը արգարութեան ու իբր թշնամի մը անիրաւութեան: Փղօսկրէ պալատին ու Տիւրոսի յիշատակութիւնը ո՛չ մէկ տարակոյս կը յայտնեն Աքաաքի փառաշուք անձնաւորութեան վրայ: Իսրայէլացոց ընկերային պերճ կեանքի մը յատուկ այս նկարագրութեան դէմ կան սակայն մտայլ պատկերներ ալ, մասնաւորաբար ժողովրդային հրաշայտաւում ա՛յն դրուագներուն մէջ՝ որոնք Եզրիա մարգարէի գեղեցիկ անձը կը փառաւորին: Այսուհանդերձ, Սամարիոյ բլուրին վրայ նայնիսկ տիրող ապահովութիւնը, քաղաքին մէջ տիրող հաճոյքի և գեղխութեան կեանքը, այն պերճանքը՝ որուն ծանրութիւնը ժողովուրդը ինքն էր որ կը կրէր, առնց յաջորդող գեղձութիւնը՝ որոնք Յէուրի օրով ա՛լ աւելի բազմացան, քաղաքական անկարգ դրութեան մը արդիւնք սասանութիւնները, ի վերջոյ և աստիճանաբար յանգեցան բուռն շարձակութեան: Երա յատկանշական է Յերոբոամ Բ. ի ժամանակակից Ամովս մարգարէի օրինակը: Ինչպէս որ ինքն իսկ կը խոստովանի, Ամովս ո՛չ մարգարէ էր և ոչ ալ մարգարէի որդի. «Եւ ո՛չ մարգարէ էի և ոչ որդի մարգարէի, այլ հովիւ էի և թուփ քաղէի...» (Ամովս՝ Է, 11): Սա չկրնալով հանդուրժել իր ցեղին նորեւուկ սովորութիւններուն, հոգին խոտվեցաւ ու հրապարակաւ սկսաւ քամբասել Սամարիոյ կիներուն արքեպիսկոպիտն ու յափըշտակութիւնը, անհաւատներուն սպառնալով թէ չարիքը պիտի չուշտար. «Ամովսի միակ իզձն ու տեսիլքն էր վերագառնալ գէպի նախկին կենցաղը, այնպիսի կեանք մը ապրելով, որ յարմար ըլլար ազատախոն մարգուն. հովիւներու ու հողազործներու կեանքը, մեծ քաղաքներու ժողովրդի կեանքէն հեռու, առանց կանոնաւոր քանակի, առանց կիցրոնական կազմակերպ իշխանութեան, առանց արքունական պալատի և ո՛չ ալ իշխանական ազնուականութեան, առանց պերճանքի... և ո՛չ մի վաճառականութիւն. այլ պարզ ու համեստ պաշտամունք մը, առանց ձեռագործ տաճարի և խորանի, առանց քահանայական դատակարգի, այլ իբր հիմ այս

բողոքին մտնկական պարզունակ իմաստա-  
 փրութիւն մը և սասոնց բոլորովին ներհակ  
 տառաւածարանութիւն մըն»<sup>(1)</sup>։

Աքաբարի իշխանութեան օրով Բարայէ-  
 լացուոց անտեսական կեանքը հիմնովին բա-  
 րեփոխուեցան։ Բարայէլի հողին գլխաւոր  
 բերքերը սկսան հոսիլ Տիւրոսի շուկանե-  
 րուն վրայ, ու այս ա՛յնպիսի առնե՛ մը՝ երբ  
 Տիւրոս ընդարձակ վաճառականութեան մը  
 տէրն էր։ Բարայէլացիք Տիւրոս կը դրկէին  
 իրենց ցորենը, մեզրը, մեզրամոքս՝ ձէթը,  
 բարտանը, ըստ կեղեկիւի, որուն ցանկը  
 պէտք է խոտովանիլ որ՛ լման ցանկ մըն  
 ալ չէ։ Ա՛հ էր անտան և որդիքն Բարայէլի  
 վաճառականք քո՛, ցորենով և խնկովք՝ և  
 կասեաւ և ընտիր ընտիր մեղու և իւզով  
 և սեռամբ լցին գողխամաղխեայ վաճա-  
 ւանց քոց» (Իէ. 18)։

Եթէ մինչ այդ անծանօթ հարստու-  
 թեան աղբիւր մը Բարայէլի երկիրը մտնէր  
 և հիմնովին բարեփոխէր կեանքի պայման-  
 ները, անկարելի էր որ այս երևոյթը իրեն  
 հետ չբերէր կարգ մը շփոթութիւններ։ Ար-  
 տածման դիւրութիւնները խնկոյն կը դա-  
 տարկացնէին վաճառականները և թոյլ չէին  
 տար այլևս պահեստի նիւթեր ամբարիտե-  
 նրաշտութեան պատճառաւ հունձքը կը  
 տկարանար։ «Եւ արդէի ի ձէնջ զանձրե-  
 ներիւք ամսովք յոռաջ քան զկութս» (Ա-  
 մովլա՛ Դ. 7)։ Մարտին ալ քիչ չարիք չէ  
 որ կը հասցունէր արտերուն. «... և անա  
 ծնունդ մարտիոյ գայր ընդ առաւօտս, և  
 ահա ջորեակ։... և եղիցի եթէ վախճանեսցէ  
 ուտելի զխոտ երկրին» (ա՛նգ, է. 1)։ Ու ո՛չ  
 միայն արտերը կը վնասուէին, այլև այգի-  
 ները, թզենիներու և ձիթենիներու պար-  
 տէզները. «... և յաճախեսցէ ի պարտեզ  
 ձեր եւ յայգիս և ի բզեցիս ձեր և ի ձիթե-  
 նիս, և եկեր բրբուր...» (ա՛նգ, Դ. 9)։  
 Ու ասոնց իրր հետեանք սովը անդթօրէն  
 կը ջարդէր այս ա՛յնքան արգաւանդ ու հա-  
 բուսա երկիրը։ Ամովսի մէջ (Բ. 6) թերևս  
 քիչ մը չափազանցուած տողերով նկարու-  
 գրուած են երաշտութեան հետեանքով Բա-  
 րայէլի սովատանջ դաւակնորուն սրտապա-  
 տառ վիճակը, բայց պէտք է ընդունիլ որ  
 ճշմարտութիւններ կան հոն. «... փոխա-

նակ զի վաճառեցին զարգարն՝ արծաթոյ,  
 և զանանկն ընդ կօշկաց...»։ Ա՛յնքան ար-  
 ժէք չունէր մարդը Պաղեստինի մէջ՝ որ  
 գոյք մը կօշկի կը դնուէր, ու Տիւրոսցիք  
 էին աւելի որ սերբ գերիներու միակ հայ-  
 թայթիւը բովանդակ աշխարհի մէջ»։ Կը  
 գնէին այդ խեղճ գերիները, գրեթէ ոչինչ  
 գնով։ Ամովս խիստ կը մեղադրէ Տիւրոս-  
 ցիները՝ որոնք հակառակ երկու երկիրները  
 իրարու կապող դաշնագրիներուն, զանգ-  
 ուածով Եզովմացուոց ձեռքը կը յանձնէին  
 հրեայ գերիներ։ Ու մարգարէին բողոքնե-  
 ընէ որոշապէս յայտնի կ'ըլլայ՝ որ այդ դա-  
 րու մարդոց շատերուն համար վաճառակա-  
 նութիւնը յափշտակութեան համագոր էր։  
 Ամովս այսպէս կը պատմէ Ասորեստանցի-  
 ներուն և եգիպտացիներուն (Կ. 9)։

«Ժողովեցարուք ի Լեառն Շամրնի (Սամա-  
 րիա) եւ տեսէք սքանչելիս (աւար, անկարգու-  
 թիւն) բազումս ի մէջ նորա։ Եւ զընտութիւն ի մէջ նորա (պէ-աշուր՝  
 փոխան պէ-աշտտի)։ Եւ ոչ ծանեաւ զլինելոց եղեռն իւր,  
 Որ զանձէին անօրէնութիւն և թշուառու-  
 թիւն...»։

Կիները՝ գորս Ամովս ժամանակի փաղա-  
 քուշ արտայայտութեամբ, «երինջք Բասա-  
 նու, որ էք ի Երինս Շամրնի» (Սամարիա)  
 կ'անուանէ, վերջինները չեն աղքատները  
 զրկող ու տնանկը սոսնահարող, «որ ասէիք  
 ցտեարս ձեր՝ մտուցէք մեզ զինի զի արբ-  
 ցուք» (Ամովս՝ Դ. 2)։ Շահասիրութեան  
 տենղը՝ որմէ վարակուած էին Բարայէլա-  
 ցիք, անհամբերութեամբ զիրենք կը պար-  
 տադրէր նոյնիսկ տօները ընդմիջելու։

«Ե՛րբ անցցէ ամիսս՝ և շահեսցուք,  
 եւ շաբաթս՝ և բացցուք զգանձս (այլուր՝  
 ցորենի մթերանոցներ)»։

Ամովսի զրքին կրօնական նկարագրէն  
 տպաւորուած — մինչև իսկ կը խօսուէր  
 մարգարէներու կողմէ հաստատուած կրօն-  
 քի մը մասին — մեկնաբաններ չճանչցան  
 տնտեսական պատճառը ա՛յն նեղութեան  
 որմէ կը տառապէր Բարայէլ։ Ամովսի յի-  
 շած կշտամբական վերի տողերը շատ ան-  
 գամ սխալներու առաջնորդած են Ս. Կրոց  
 մեկնաբանները, այնպէս ենթադրել տալով  
 որ Բարայէլի երկրին վաճառականութիւնը

(1) Ernest Renan, Histoire du peuple d'Israël.  
 Բ. հատոր, էջ 263։

օտար ձեռքերու մէջ կը գտնուէր այդ առնելու Ամուս հրեայ ընկերութեան գանազան գասակարգիբու զգացման արտայայտիչն է հոգ, այն Հրեաներուն՝ որոնք կրկրին անտեսական ա՛յնքան արագ զարգացումէն չափազանց շլացած, ծայրայեղութիւններ ի գործ կը դնէին իրենց առուձտխին մէջ, ահագին շահեր ապահովելով իրենց: Բայց կը թուի որ Ամուս ընկերային այդ շարիքը լաւ էր խորաքննած՝ որ գայն կը վերագրէր Տիւրոսցիներու հետ Հրէից կնքած առևտրական համաձայնութեան, համաձայնութիւն՝ որ Մեղգարդի՝ Տիւրոսի Բահազին, պաշտամունքին Սամարիա մուտքը կ'ամրացնէր: Ընդդիմադիրներ սակայն միացան, չեղոքացնելու համար այս չաստուծոյ պաշտամունքը: Անոնք կարծեցին Յէուի հետ հազած ըլլալ իրենց նպատակին ու որպէս զի Յէու իր իշխանութիւնը դորացնէ, ջարդեց Աքաաբի բուր սերունդը: Յէու թէև յաջողեցաւ Մեղգարդի գեղեցիկ տաճարը քանդել, բայց չկրցաւ փոխել արդէն արմատացած սովորութիւնները և ո՛չ ալ չափաւորել առևտրական գործունէութիւնը, որոնք անարգել շարունակուեցան մինչև Սամարիոյ կործանումը Ասորեստանցիներէն:

Կարևորութենէ վերջ պիտի չըլլար անշուշտ ցոյց տալ ասանկ փայլուն՝ բայց վաղանցուկ քաղաքակրթութեան մը բեկորները, երևան հանելով հեռքերը առապելական այն հարստութեան՝ որ պիտի չը փճանար առանց թշուառութիւններ լստաջացնելու և նաև առանց յարուցանելու հեռուէր հետեանքներու հակադեցութիւն մը:

**Պ. — Ա.ՔԱՍԱՐԻ ՊԱՆԱՏԻ:**

Աքաաբ թագաւորի այս հոյակերտ պալատը երեք գլխաւոր մասերէ կը բաղկանար: Առաջին մասը կը կազմէր բուն պալատը, որ հետզհետէ ընդարձակուեցաւ Ամրիի հին պալատին շուրջը: Երկրորդ մասը պալատին ընդարձակ գաւիթն էր, որ արևելքէն հարաւ ուղղութեամբ ասրածուելով, կը յանգէր շրջապատի մը, որուն հակած էին բակին վրայ բացուող շարք մը փոքրիկ սենեակներ: Վերջապէս պալատին երրորդ մասը կը կազմէր շրջապատէն դուրս ինկող և զէպի հարաւ-արևելք բարձրացած

ուղղանկիւնի մեծադիր աշտարակը: Այս բոլորը հնարարը Պր: Ֆիլըրին յիշեցնել տուած է ասորեստանեան հին պալատները: Զիշտ պիտի չըլլար, սակայն, ենթադրել՝ որ Աքաաբի պալատին և ասորեստանեան պալատներուն մէջ նմանութիւններ կան, վասնզի աքաաբու կերպով տարբեր է Ասամարիոյ պալատի բակին դիրքը ասորեստանեան պալատներու բակի դիրքէն: Ասորեստանի մէջ մեծ գաւիթը կը գտնուէր նոյնինքն պալատին ներքի կողմը, մինչդեռ հոս պալատին շատ մը ճակատները բակին վրայ կը նային: Աքաաբի պալատին շէնքերուն ընդարձակութեան մասին գաղափար մը կազմելու համար աւելցունենք՝ որ պալատի շրջապատին արևմտեան ճակատը, հիւսիսէն հարաւ երկարութեամբ 95 մետր կը հաշուէր և թէ ուղղանկիւնի աշտարակը կը հաշուէր 12. մ. 50, 16 մետրի վրայ: Ըստ Պր. Ֆիլըրի ենթադրութեան, այս աշտարակը կ'իջևէր պալատի մուտքէն մէկուն: Քաղաքին միակ դրան աշտարակն ալ նման էր պալատի աշտարակին: Ինչպէս քաղաքի, այնպէս ալ պալատին միակ գուռ մը յատկացուած էր, որպէսզի կարելի ըլլար դիւրաւ խցել այն մուտքը՝ զոր հարկ պիտի ըլլար պաշտպանել: Պալատի այս աշտարակին՝ ուր արքայական պահակազունը կը բնակէր՝ տրուած անունը յայանի է. ասիկա արքայական պալատին արմոնն էր, արմոն պէյր համ-մեխէր: Պահակագործը ուրեմն դրուած էր պալատան մտիկը, բայց դրոճը: Յայանայէս այս խելացի կարգադրութիւնը եղած էր, արգիլելու համար ներս մուտքը սպարապետներուն՝ որոնք շատ անգամ յարձակմամբ կ'սպաննէին թագաւորը, անոր տեղը անցնելու համար: Այս արմոնին մէջ էր որ Փակէիա սպաննուեցաւ իր զօրաց հրամանատար Ամելայ (այլուր՝ Ռամալեհառ) որդի՝ Փակէէի կողմէ: Արմոնին յատկազիծը վերջերս վերակազմուեցաւ. «Եւ գուձարեցաւ ի վերայ նորա (Փակէիա) Փակէէ որդի Ամելայ սպառազէն իւր, և եհար գնա ի Սամարիա առաջի տանն արքայի» (Ն. Թագ.՝ ԺԵ, 25):

Թիրշայի արքայական նախկին պատը նմանապէս ունէր արմոն մը, որմէ կը յայանուի որ անոր կառուցումը աւանդական դրոճ մը կը պահէր իր մէջ: — Ե...

և զհիմն ակոսոսն շինեաց ի տան Տեառն, և զմուս բազաւորին զարտաքին զարձայց ի տուն Տեառն յերեսաց արքային ասորես- տանեաց» (Գ. Թագ.՝ ԺԶ. 18): Աշտարակը իր ներկայ իմաստին մէջ մեր գործածած քերթոսն (château) է և Հռոմէականներու castellumը, իբր իշխանի կամ տանուտէրերու բնակարան և կամ պարզապէս հնօրեայ մեծ ապարանք: Կ'աւանդուի որ Զիմրի տեսնելով որ Թիրբա Ամրիի թշնամիներուն ձեռքը պիտի իյնար, արքայական պալատին արմուխն մէջ ապաստանեցաւ, այսինքն առաջին պաշտպանութեան մէջ, իր ձեռքովը կրակի տուաւ զայն ու սղջ սղջ մեռաւ բուցերուն մէջ: Այս հրդեհը հաւանաբար եղաւ մէկը այն պատճառներէն՝ որոնք եբրայս- տերեստանեան սպառնալիքը այնքան ճնշիչ կը դառնար՝ պարտաւորեցին Ամրին ուրիշ մայրաքաղաք մը ընտրելու: Կրնայ ըլլալ որ ուղղանկիւնի այս աշտարակը, որուն շինութիւնը Աքաաբի կը վերագրուի, կառուցուած ըլլայ Ամրիի կողմէ. այլապէս Ամրիի սկզբնական արմուխ պէտք է փնտռել պալատի արեւելեան բաժնին մէջ՝ որ տակաւին պեղուած չէ: Պէտք է սակայն ուշադրութենէ վրայեցնել՝ որ բոլոր այս մընացորդները ամբողջովին աւերուած են յետնագոյն փոփոխութիւններով և ի մասնաւորի այն շէնքերովը՝ զորս Հերովդէս բարձրացուց միւսնոյն տեղւոյն վրայ, որով շատ դժուար եղաւ բո՛ւն իսկ Ամրիի եւ Աքաաբի զանազան շէնքերուն սկզբնական հետքերը գտնել: Այսպէս, նախ և առաջ ճշգրտեցաւ բուն իսկ արեւմտեան պատը՝ որ իսկապէս Աքաաբի պալատին շէնքն էր: Այս պատի և պալատի ընդհանուր շրջապատին միջև, և չրջապատին արեւմտեան և հիւսիսային կողմը, կը տարածուի ընդարձակ դաւիթ մը՝ որուն վրայ կը նային պարսպին կոթնած շէնքերը. ասոնք պալատական արտոններն ու կառատուններն էին: Նոյն այս դաւիթին հարաւային մասին մէջ բաւական մեծ շէնք մը շինուած էր, որ ըստ Թիրբրի պէտք էր եղած ըլլալ ձէթ և զինի հանելու հնձանը: Հոսկէ զտունուցան այն խեցեղիւնները (ostraca)՝ որոնք յիշատակութիւնը կ'ընեն հանուած ու ծախուած զինի և ձէթի: Այս շէնքը հաւանաբար կը ծառայէր նաև արքունի վերակացուներու իբր բնակարան:

Գաւիթին հիւսիսակողմը ի յայտ եկաւ ծեփուած աւաղան մը, 105.23x55.20 մեծութեամբ, որուն ջուրը կը ծառայէր ձիերուն խմցնելու և կառքերը լուալու: Ինչպէս որ տեսանք գրութեանս սկիզբը, այս աւաղանը յիշուած է պատմական դէպքի մը առիթով: Երբ Աքաաբ ծանրօրէն վիրաւորուեցաւ Ռամադ-Պաղապի յարձակման ընթացքին, կորսնցուց իր ամբողջ արիւնը և հոգին աւանդեց զինքը փոխադրող սայլին վրայ: Աքաաբի դիակը Ռամարիա բերին ուր թաղուեցաւ: Մինչդեռ իր սայլը կը լուային Սամարիոյ աւաղանին առջև, շուները լիզեցին անոր արիւնը ու պոռնիկներն ալ լուգան արիւնոտ աւաղանին մէջ (Գ. Թագ.՝ ԻԲ. 31-38):

Աքաաբի մահէն յետոյ պալատը յաւելուածական կարգ մը մասեր ունեցաւ, որով ընդարձակուեցաւ դէպի արեւմուտք: Գլխաւորաբար շինուեցաւ բոլորշի աշտարակ մը, ներսէն մօտաւորապէս տասը մեթր տրամագիծով: Այս նոր շէնքերը կը վերագրուին Յերոբոամ Բ.ի, որուն թագաւորութիւնը եղաւ նոյնքան փառաւոր:

Սամարիա ամրացեալ քաղաք մըն էր. դժբախտաբար սակայն անհետացած է Ամուսի յիշած հին պարսպը. «... երկիրը որ շուրջ զքեւ է (Սամարիա)՝ աւերացի, և խորտակեցի ի քէն ամենայն գօրութիւնք» (Գ. 11): Կը մնայ միայն հարաւային մէկ ծայրը: Պարսպին հիմքը շատ հետաքրքրական գիրքով մը շինուած են: Ամբիկացի հետախոյններ քաղաքին արեւմտեան կողմը բացուող դրան տեղը գտան նախնական ամրոցին մնացորդ հետքերը: Երբ սկսան այս տեղը պեղել, հողը լեցուն էր անձև բեկորներով, որոնք կը յայտնէին գոյութիւնը հսկայ դրան մը, այսօր բոլորովին քանդուած և որ իր աջ ու ձախ կողմերէն պաշտպանուած էր կոփածոյ գեղեցիկ քարերով հիւսուած երկու բոլորշի աշտարակներով: Այժմ այս երկու աշտարակներուն միջև գտնուող քաղաքին մուտքը բոլորովին մաքրուած է: Հին կտակարանը մէկ դուռ միայն կը յիշէ Սամարիոյ յատուկ և ասիկա ճիշտ է. վասնզի Սամարիա ամէն բանէ առաջ բերդաքաղաք մըն էր, և իբր այդ՝ քաղաքին դուռը պիտի դրուէր յարձակման մը պահուն թշնամիին համար ամենէն անմատչելի նկատուած մէկ կէտին

վրայ, նման յարձակում մը ճակատագրորէն պէտք էր վարել քաղաքին արեւելեան կողմէն, ա՛յն կիրճէն՝ զոր Սամարիոյ պարիսպին սրածայր անկիւնը կը միացնէր մեր ճակատ ըլլաւններուն ու այս ձեռք գուռը որմամբն արեւմտեան ծայրը գնելով, զայն գրաւել ուզող թշնամին կը պարտաւորէր պարիսպին ամբողջ երկարութեանը վրայ գիրք բռնել, ներկայիս, քաղաքին դուռը գրուած ըլլալ կը կարծուի բոլորչի երկու աշտարակներու միջև, և յայտնի կ'երևայ որ այս աշտարակները վերակառուցուած էին յունական շրջանին շինուած քառակուսի երկու հին աշտարակներու տեղը: Ասոնց տակը սակայն Պր. Ֆիշըր աւելի խորացուց իր պեղումները և գտաւ Խրալիեան աշտարակի մը քառակուսի յատկագիծը, որ անտարակոյս կը հասնէր Ամրիի ժամանակին: Ընդամենը ըլլար ըսել որ յունական շրջանի շինութիւն կարծուած բոլորչի երկու աշտարակներէն մին հռովմական շրջանի գործ է: Թէև կատարուած բոլոր պեղումները հիւսիսային միակ քառակուսի աշտարակի մը հետքերը երևան հանեցին, բայց ունէր առարկութիւն չի վերցնէր որ Խրալիեան քառակուսի երկրորդ աշտարակ մըն ալ գոյութիւն ունէր: Հակառակ պարագային պէտք պիտի ըլլար պատկերներու անոնց տարածութիւնը: Այս վերջին պարագային անհրաժեշտ էր հաստատել սուրիական ամրոցներու մասնայատկութիւններէն մին, արդէն քիչ վերը յիշուած Աքաբի պալատի նկարագրութեան առթիւ, որ էր պաշտպանութեան գրան առջև դըրուած միակ աշտարակի մը գործածութիւնը: Ու ո՛չ միայն քաղաքներու դուռները, այլև պալատներու և նոյնիսկ տաճարներու շրջապատի դուռները միևնոյն դիրքը ցոյց կուտային: Ուշագրաւ է որ թէ՛ Աքաբի պալատին և թէ՛ քաղաքի դրան երկու աշտարակներն ալ միևնոյն մեծութիւնը ունին, ինչպէս որ կը կարդանք Աքիմելի քի կողմէ Սիկիմի գրաւման առթիւ գրուած տողերուն մէջ. — «... Եւ լուան ամենայն արքա աեսարակին Սիկիմացուց, և եկին յամրոց տանն Բեթէլ Բերիթայ: Եւ ազգ եղև Աքիմելիքայ՝ եթէ ժողովեցան ամենայն արքա աեսարակին Սիկիմացուց... և մեռան ամենայն արքա աեսարակին... և ելին ի տանիս աեսարակին» (Իսաւարճ

Թ. 36-57): Այսպէս, քաղաքներուն բոլոր դուռները ամրացուած էին երկու համաչափ աշտարակներով, ինչպէս էր պարագան տաճարներու շրջապատի դուռներուն համար: Այս ձև աշտարակաւոր դուռներու ծագումը բոլորովին սուրիական է և ճիշտ պիտի չըլլար ընդունիլ որ քրիստոնեայ սրբավայրերու մէջ միայն մէկ աշտարակի գրութիւնը առնուած է Աղեքսանդրիոյ փարոսէն, ինչ որ կը յայտնէ զուտ տեղական և շատ հին աւանդութիւն մը: Նոյնը կարելի է ըսել երկու աշտարակաւոր եկեղեցիներու համար, որ բոլորովին սուրիական աւանդութիւն մըն է և ո՛չ թէ անասլեան:

Քաղաքի դրան առջև, բարձր հարթավայրի մը վրայ, կը գումարուի պատերազմական նշանաւոր խորհուրդը, ինրկայութեան Աքաբի և Յովսափատի որոնք կը կրին իրենց արքայական պատուանշանները: «Եւ ժողովեաց արքայն Խորայէլի զամենայն մարգարէս իբրև արս չորեքհարիւր . . . : Եւ ամենայն մարգարէքն մարգարէանային նոյնպէս և ասէին. Ել յմամաթ Գաղաազու, և յաջողեսցիս» (Գ. Թագ. ԻԲ. 1-51): Այս ատեանին մէջ էր որ մարգարէներու հակասական խորհրդակցութիւններէն յետոյ, Խորայէլի և Յուզայի զինակից թագաւորները որոշեցին յարձակիլ Ռամաթ Քաղաազի վրայ, զոր Սուրիոյ թագաւորը յանիրաւի յափշտակած էր: Այս միևնոյն հարթավայրին վրայ էր որ քաղաքին պազաւր տեղի կ'ունենար և ուր շրջակայքի մարդիկ իրենց բերքերը ծախելու կուգային, զվտաւորաբար ցորեն ու գարի: Հո՛ս ալ, ըստ արեւելեան սովորութեան, դատաւարութիւն տեղի կ'ունենար, պատժելու զիտաւորութեամբ գողերն ու չարաշահները:

Ներկայիս, քաղաքի այս մուտքը ուղղակի կ'առաջնորդէ տաճարին տեղը՝ զոր Հերովդէս կանգնեց ի պատիւ Օգոստոս կայսեր, որմէ քաղաքը իր անունը առաւ, Աքաւսիս, յունարէն թարգմանութեամբ: Հերովդէսի կառուցած շէնքերը կ'ուղղուին դէպի արեւելք, մինչև այժմու Սեվասլիյի գիւղին սահմանները: Արգիմոս Սևերոս փոփոխութեան ենթարկեց Հերովդէսի շէնքերը և Օգոստոսի տաճարը վերածեց պազիլիքայի:

Հալիպ ԱՐՏԱԻԱԶԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ  
(Նարեանկելի)